

ԳՐԱԿԱՆ

Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ի

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆԻ

43

(Նախորդին նման, վեց քերք) :

Սիրելի Պ. Քերտեան,

Ստացայ Ձեր Օգոստոս 28 թուակիր ընդարձակ ու շահեկան նամակը : Ստացայ նաև ուսեանդներ, օճառ, սիկարէթ, եւն. պարունակող ծրարը, զոր հաճեր էիք ինձի գրկել իբր բարեկամական նուէր : Շատ շնորհակալ եմ : Տ-Յ տարիէ ի վեր ձխելը բարորոշին դադարեցուցած եմ եւ ասողջութիւնս ասկից շատ օգտուած է, տեսնողները զիս աւելի երիտասարդ կը պնեն քան տասր տարի առաջ, եւ այդպէս ալ է իբրք. եւ շափազանց շատ կը ծխէի, եթէ շարունակած ըլլայի այդպէս ձխել, մեռած կ'ըլլայի հիմա : Կամքի ուժ ունեցայ «ա'լ պիտի չծխեմ» բռնուի, եւ որոշմանս վրայ հաստատ մնացի : Ձեր գրկած սիկարէթի փաթէթները բարեկամի մը նուիրեցի, որ ի փոխարէն ինձի կարաց նուիրեց (կերակուրս եւ ինքս տանս մէջ կը պատրաստեմ, եւ կարաց անհրաժեշտ է ատոր համար, եւ ինչ որ քիֆէթով մեզի արտօնուած է պնել իւրաքանչիւր ամսուան համար, շատ քիչ բան է) :

Կարգացի Պայճարի մէջ Ձեր կոչը Անահիտի թուղթին համար եւ խորապէս զգացուեցայ : Արտապին շնորհակալութիւններս կը յայտնեմ Ձեր ազնիւ նախաձեռնութեան համար : Կը նախընտրեմ սակայն որ այդ հանդանակութեամբ զոյանայիք զուժարք ինձի գրկեն՝ փոխանակ թուղթ պնելու եւ ինձի գրկելու, ինչպէս կը թելադրէք : Թուղթ քիչ շատ ունիմ հոս, Գերմանացոց Փարիզ մտնելէն առաջ երեք թիւի շափ թուղթ պնած էի, այդ թուղթը տրամադրութեանս տակ է, հրատարակման ուրիշ ծախքերուն համար թող ինձի գրկեն զոյանայիք զուժարք (եբր հանդանակութիւնը վերջանայ) :

Հայ հին նկարագարդ թանկագին ձեռագիրներու Հայ գահիճներու, զոյերու, շահագործողներու կատարած սճիրները, որոնց մասին կը գրէք, ընդվիզեցուցիչ են : Պէտք է հրատարակու խորանկ այդպիսի անխրոճ Հայերը : Շատ լու էք ըրած այդ ձեռագիրներուն գէթ մէկ մասը ազատելով :

Ստացայ «Սօճայ Նազար եւ իր Գերգաստանը» եւ «Թորոս Տարօնեցի» Ձեր գրքոյկները, զոր ինձի գրկած էիք եւ որոնք շահեկան ուսումնասիրութիւններ են : Հաճեցէք գրկել նաև ինձի «Հում Մեծաբար Վաճառականութիւնը եւ Հայերը» Ձեր գրքոյկը :

Այն անգեղեկութիւնները զորս տուած էք Ձեր կատարելու վրայ եղած կամ ծրագրուած աշխատութիւններուն, մեծապէս շահեկան են : Գովելի է Ձեր

խուզարկու սգին եւ անխոնջ աշխատասիրութիւնը : Ազգամարցիկ նկարագրուած Ձեր «Լարք Ազգաբանդորի» լուսատիպ հրատարակութիւնը փութացուցէք, որպէսզի կարենամ անկից օգտուել «Ռօզըրթ» չորրորդ հատորին համար : Ուրիշ ամէն աշխատանքէ առաջ այդ ծրագիրն իրագործեցէք, ո՛չ միայն ինծի հաճոյք պատճառելու համար, այլ որովհետեւ շատ կարեւոր, շահեկան, բարօգուտ ծրագիր մըն է առ :

Անախարհ համար զրկեցէք թէ՛ «Կղեմէս ԺԱ. Պապը եւ Իսրայէլ Օրի» յօդուածը եւ թէ՛ մանրանկարչութեան մասին կարճ յօդուած մը երեք նկարով, երկու թիւի մէջ կը հրատարակեմ :

Ձեմ գիտեք թէ Անտոնեան, Հրանդ Սամուէլ, Հայկ Պէրպէրեան ստացած են Ձեր զրկած ծրարները . ես քանի որ ստացայ, անոնք ալ ստացած ըլլալու են, երբ տեսնեմ զիրենք կը հարցնեմ :

«Յրիկ» ի վրայ զիրք չեմ հրատարակած : Հուշարած էի բաւական թիւ մը իր ֆերթուածներէն, ու մտադիր էի հրատարակել հատորի մը մէջ, բայց Տիրայր Սրբազանը փափաք յայտնեց (չառ ուրիշներէ առաջ) որ ինք հրատարակէ այդ հեղինակին դործերը : Ինքն ալ Օքսֆորդի, Մանչէսթրի, Լոնտոնի ձեռագիրներէն բաւական բան օրինակած էր, իմ օրինակութիւններս ալ իրեն տուի, կ'իմանամ որ իր Յրիկի հուշարածն վերջապէս սկսեր է ապագրուիլ (Մեղրոնեան Ֆոնտի հրատարակչական յանձնախումբը, որուն նախագահն եմ, շուտով որոշած է այդ հուշարածոյին հրատարակումը) : Պատերազմի ընթացքին հրատարակեցի երեք զիրք, «Հայրէններու Բուրաստանը», «Պատկերներ», «Կեանք եւ Երազ» : Երեքն ալ կը զրկեմ ձեզի :

Սիրայիր բարեւներով
Ձերդ
Ս. Զօպանեան

Փարիզ, 9 Ռիւ Սէյ
11 Հոկտ. 1945

Ծանօթութիւն.— Պատերազմէն վերջ կ'ըսուէր թէ Փարիզի մէջ դրժուար էր քարել կարգ մը պարզ կենսական կարիքներ : Խորհեցայ որ քանի մը փոքր, համեաւ, ծրարներու առաքմամբ իմ ծանօթներէս ոմանց փոքր ծառայութիւն մը կատարած եւ դոյզն կերպով օգտակար եղած կ'ըլլամ :

44

(Կապոյտ, անգիծ, ոչ լաւ թուղթի վրայ նախորդին ծաւալով չորս բերք :))

Փարիզ, 9 Ռիւ Սէյ
23 Հոկտ. 1945

Սիրելի Պ. Բիւրական,

Ստացայ Ձեր երկրորդ ծրարն ալ : Առաջին ծրարն ստացած ըլլալս արդէն ձեզի գրած եմ : Կ'ենթադրեմ որ մեր միւս բարեկամներն ալ ստացած են Ձեր զրկած ծրարները : Այս օրերս չհանդիպեցայ իրենց որ հարցնէի (արդէն Մարտէյլ գացած էի մէկ շաբաթուան համար, նոր դարձայ) : Մեծապէս շնորհակալ եմ Ձեր համեղ նուէրին համար : Լաւ էք ըրած ծխախոտ չղնելով ծրար

րին մէջ : Աւթ տարիէ ի վեր դադարած եմ ծիսել , եւ անողջութիւնս շատ օգտարւած է ատկից :

Մտադայ նաև Զեր Սեպտ . 24 թուակիր նամակը եւ անոր կից յօդուածը՝ «Փահլաւի Քաղաքի Պատմութեան» մասին : Այդ պատմութիւնն ալ՝ «Պղնձէ Քաղաքի Պատմութեան» պէս թերեւս «Հաղար ու Մէկ Գիշեր»էն քաղուած ըլլայ , բայց «Խարդմանութիւն» չէ , ինչպէս կը գրէք , այլ արար (կամ պարսիկ) բնագրէ մը ազան հետեւողութիւն , համեմուած՝ տաղերով որ հետեւողարար ինքնագիր են : Պիտի հրատարակեմ ձեր յօդուածը որ շահեկան է , Անահիտի սոյն թիւին մէջ որ պիտի երևայ քանի մը ամիսէն : Գեթ անոր տպագրութիւնը չէ սկսած , ոչ միայն նիւթական դժուարութեանց պատճառաւ , այլ որովհետեւ չափազանց բռնուած եմ հանրային գործունէութեամբ որ բազմաձեւ է , հետզհետէ աւելի ծանր , աւելի ժամանակ եւ ուժ պահող : Բայց պիտի ընեմ ինչ որ հնարաւոր է որպէսզի քանի մը ամիսէն այդ միացեալ թիւը երևայ :

Հայրենիք օրագիր կը գրկեն ինծի քանի մը ամիս ի վեր , Համաստեղին գրած էի , եւ ան խօսած է խմբագրութեան բայց չեմ գիտեր ինչո՞ւ : Հայրենիք ամսագիր ալ չեն գրկեր , այդ մասին պիտի գրեմ ուղղակի Հայրենիքի խմբագրութեան :

Յաւալի է որ «Աղիքանդրու Վարք»ի Զեր ունեցած նկարագրող օրինակէն բազմաթիւ էջեր բրցուեր եւ հոս ու հոն ծախուեր են : Այդպիսի շարագործութիւն բնօրինակը խաբանելու է հրատարակու : Կը մտղթեմ որ յաջողիք ազատել զէթ ատենցմէ այն մէկ քանին որոնց ուր գանուիլը գիտէք : Զէ՞ք կըրնար իբր նմուշ ինծի գրկել այդ ձեռագրի նկարներու գեղեցկագոյններէն մի միայն չորս կամ հինգին լուսանկարք : Կը խոստանամ չհրատարակել զանոնք , կ'ուզեմ միայն դադարաւ կազմել երուսազէմի օրինակներուն (որոնց լուսանկարն ունիմ) եւ ատոնց տարբերութեան մասին : Արդէն երբ հրատարակել կարենամ «Ռօզրէ»ի չորրորդ հատորը , Զեր օրինակին բոյսը նկարներուն վերարտադրութիւնը պիտի շխարենամ զնել հոն , որովհետեւ ինչ որ ունիմ հաւաքած զանազան ձեռագիրներէ՝ արդէն իսկ ստուար զանգուած մը կը կազմեն : Պիտի զնեմ միայն լուսագոյնները : Մինչեւ այդ հրատարակութիւնը , երանի թէ Զեր ձեռագրին վրայ իբր գիտելիք , վերարտադրութիւններով լոյս տեսած ըլլայ :

Հոս Հայ հին ձեռագիր ունեցողներ այժմ չեմ ճանչնար : Չեմ գիտեր ինչ կղան կամ երեսնի ձեռագիրները : Երբ իր եղբայրը տեսնեմ , կը հարցնեմ : Յակոր Բնձուձեան հնափոստաբ սնի մերթ հայերէն լուս ձեռագիրներ , բայց հաւանօրէն շատ սուղ կը ծախէ :

Նիւ Եօրքէն՝ Բարեկործականի շքանակէն՝ ինծի գրած են վերջերս թէ Տիրայր Սրբազանի «Ձրիկ»ը վերջապէս լոյս պիտի տեսնէ ի մօտոյ : Շատոնց լոյս տեսած կ'ըլլար , եթէ ձեռագիրը մեզի գրկած ըլլար (այսինքն Մելգոնեան հրատարակչական յանձնախումբին) :

Սիրովիբ բարեւներով

Զերդ

Ա. Զօպանեան

Մանօբուրիւն .— Զօպանեան Անահիտի մէջ հրատարակեց (1946 Յունուար-Յունիս քիւիս մէջ , էջ 19) «Պատ . Փեղիւլ Թագաւորին» : Վարք Աղէֆսանդրի»ի իմ օրինակէս բրցուած հանուած եմ 18 քերք , որոնցմէ եօրը հասը խոստացուած էին ինծի վերադարձուիլ : Յիշեալ Պօղոս Էմբերեանի ձեռագիրներու հաւաքածոն Երեւանի Մատենադարանը փոխադրուեցաւ : Զօպանեան չըկրցաւ «Ռօզրէ»ի Դ . հատորը հրատարակել :

(Լայն անցիժ սպիտակ բուղրի վրայ, վերի աջ անկիւնը փրանսերէն՝ «Քօմի-
դէ Սենդրայ տէ Բէֆիւժի Արմէնիէն» Զօպանեանի տան հասցէով :)

Սիրելի Պ. Քիւրտեան,

Այսօր ստացայ Լորրոյ գօլին (ծրար) զոր բարութիւնն ունեցեր էք ին-
ծի գրկելու : Ձե՛մ գիտեր ինչպէ՛ս պիտի կարենամ փոխարինել այսքան ծայրա-
յեղ ծանդիլէս : Կր փութամ Ձեզի յայտնել սրտագին շնորհակալութիւններս :
Աշխարհիս ամէն կողմը բարեկամներ ունիմ, մե՛ծ մասամբ վազեմի բարեկամ-
ներ, միայն Դուք էք որ այսպիսի սրտաշարժ մտածում մը ունեցաք :

Սիրալիբ բարեւներով

Ձերդ

Ա. Զօպանեան

(Իր սովորական անցիժ սպիտակ բուղրին վրայ, մէկ բերր :)

Սիրելի Պ. Քիւրտեան,

Այսօր ստացայ Ձեր ինծի գրկած չորրորդ ծրարը՝ հաճեց բաներով
ծանրաբեռնուած : Ձե՛մ գիտեր ինչպէ՛ս Ձեզի յայտնել շնորհակալութիւններս
այսքան ծայրայեղ հոգածութեան համար : Ձիս շատ պարտական թողուցիք :
Շուարած եմ թէ ի՛նչ կերպով պիտի կարենամ փոխարինել ձեր բարեկամական
ազնիւ վերաբերմունքը :

Սիրալիբ բարեւներով

Ձերդ

Ա. Զօպանեան

Փարիզ, 28 Նոյեմբեր 1945

(Նախորդին նման :)

Սիրելի Պ. Քիւրտեան,

Քանի մը օր առաջ ստացայ Ձեր ինծի նուէր գրկած նոր ծրարը : Ատով
չորս (իրապէս հինգերորդն է : Յ. Ք.) ծրար է որ ինծի գրկած կ'ըլլաք : Պարտ-
քրս Ձեզի հանդէպ մեծապէս ստուարացաւ : Ինչպէ՛ս պիտի կարենամ հասու-
ցանել կամ ղէթ փոխարինել : Պարտական մնալ չեմ սրբեր, միշտ նախընտրած
եմ առաջ քան ստանալ : Կր խնդրեմ որ այլևս որևէ ծրար չգրկէք ինծի : Բաւա-
կան է, բաւականէն աչ շատ աւելի է ինչ որ բրիք ցարդ :
Ընդունեցէք իմ սրտագին շնորհակալութիւններս :

Սիրով ձերդ

Ա. Զօպանեան

Փարիզ, 9 Ռիւ Սէլ

23 Դեկտ. 1945

(Նախորդին պէս ուրբ քերք) :

Միբելի Պ. Քերտան,

Ձեզի ուղղած վերջին նամակէս ի վեր երկու ծրար եւս ստացայ Ձեզմէ, որով կարծեմ թէ եօթ եղաւ Ձեր գրկած ծրարներուն թիւը, անձրեւ մը բարեկործական նուէրներու : Մեծապէս շնորհակալ եմ ձեր ազնիւ հոգածութենէն, բայց կը խնդրեմ որ հաճիք այլեւս դադրեցնել այս անձրեւը, որովհետեւ չեմ սիրեր պարտական մնալ եւ չեմ գիտեր թէ ինչպէ՞ս պիտի կարենամ փոխարինել Ձեր ծայրայեղ ազնուութիւնը :

Անահիտի համար նիւթեր շատ ունիմ պատրաստ, թէ՛ ինձմէ շարագրուած կամ ծրարուած, թէ՛ աշխատակիցներէ զրկուած, բայց դեռ շարել չսկսան, կ'ուզէի որ Պայքարի մէջ Ձեր բացած հանգանակութեան վերջնական արդիւնքին տեղեակ ըլլամ եւ զոյացած դուժարն ստանամ՝ ըստ այնմ որոշելու համար տպուելիք Անահիտին օրինակներուն թիւը : Դժբախտաբար յաջող ընթացք չունեցաւ այդ հանգանակութիւնը, եւ Պայքարի բարեկամներս, Ամերիկայի Ռամկ. Ազատական ընկերներս ինձի կը թուի թէ ճիշդ մը չըբին որպէսզի այդ հանգանակութիւնը փրկարար յաջողութեան մը յանդի (Պոսթոնէն ու Նիւ Եորքէն գրեթէ ոչ ոք մասնակցեցաւ) : Չըլլայ որ այն առդերէս սրեւէ մէկ դիրք հարողէք Պայքարի խմբագրութեան, շատ կը նեղանամ եթէ այդպիսի բան մը ընէք : Միայն հաճեցէք գրել Հրաշ Երուանդին որ ցարդ զոյացած դուժարք փութայ ուղարկել ինձի : Երբ առաջին թիւը ելլէ հրատարակ, Ձեզի, Հրաշ Երուանդին եւ ուրիշ բարեկամներու որոշ թուով օրինակներ պիտի զբրկեմ, յուսալով որ բաժանորդներ կամ նուիրատուներ գտնելով կ'օգնեն ինձի այդ հրատարակութիւնը շարունակելու : Ամէն պարագայի մէջ, 2-3 օրէն պիտի սկսիմ ձեռագիրներն յանձնել տպարանին :

Երեք ստուար նամակ ունիմ Ձեզմէ, որոնց դեռ չեմ կրցած պատասխանել, բան մը որուն համար անշուշտ՝ բազմազրպղ կեանքս նկատի ունենալով՝ ներողամիտ կ'ըլլաք : Այսօր կ'ուզեմ այդ երեք նամակներուն գէթ գլխաւոր կէտերուն պատասխանել :

Անահիտի ի նպատակ ձեր նախաձեռնութեամբ հանգանակութիւն մը բանալուն համար բնաւ նեղեալ չեմ (ինչպէս կը գրէք), միայն, ինչպէս վերեւ ըսի, Պայքարի խմբագրութիւնը Ձեր կոչը հրատարակելէ յետոյ, մերթ իր կողմէ՝ նամակներով կամ թերթին մէջ քանի մը տողով՝ ուժ տալու էր այդ ձեռնարկին : Ինչ որ է, գէթ թող հաւաքուածը զրկեն ինձի, եւ նորէն՝ եթէ ուզեն՝ շարունակեն հանգանակութիւնը մինչեւ առաջին թիւին երեսարը եւ ամէն կողմ զրկուելը : Անոնց որ ցարդ նուիրատու եղան, պէտք է որ զրկեմ առաջին թիւը, զիրենք բաժանորդ նկատելով, բայց հասցէները չունիմ : Կրնա՞ք ինձի օգնել որ առոնց անուէր ու հասցէն ունենամ :

Հայրենիք օրաթերթը միշտ կը ստանամ կանոնաւորապէս : Ամսադրէն միայն մէկ կամ երկու թիւ ստացած եմ ցարդ : Ամսադիրը կանոնաւորապէս դեռ չեն զրկեր ինձի :

Մեծապէս հետաքրքրական են տեղեկութիւնները զոր կու տաք «Աղէքսանդրու Վարուց» Ձեր ունեցած օրինակին վրայ, որուն պակասող էջերն զոմելի ետանդով կը փնտրէ գտնել ու լրացնել ճշակտոր հանուած այդ ձեռագիրը : Ձեռագիրներու եւ այլ Հայ գեղարուեստական հնութեանց քանդիչ վանտայններուն գէժ հրատարակու կուտելու ենք, որպէսզի այդ շարագործութիւնը դադրի :

«Յօգրրէ»ի առաջին հատորը կ'ուղէք: Չէ մնացած որեւէ օրինակ դրժ-
բարտարար, եւ ինքս ունիմ օրինակ մը շինական թղթի վրայ, ան իմս է, գուրս
չեմ կրնար հանել տունէս: Կարծեմ թէ ունիմ ուրիշ օրինակ մը եւս շինական
թղթի վրայ տպուածէն, զոր պահած եմ, ճարտնական թուղթի վրայ տպուած
Բ. և Գ. հատորներու մէկ մէկ օրինակի հետ: Բ. և Գ. հատորներու այդ լիւքս
տպագրութենէն մէկ մէկ օրինակ ունենալուս յատահ եմ: Ա. հատորէն շինա-
կան օրինակ մը ունենալուս բարբոսիին սպահով չեմ, փնտաելու եմ: Ատոնք
պահած եմ, որ նութագլուս շատ նեղ կացութեան մը մէջ եթէ ըլլամ օր մը, ա-
տոնք ճաշակ ունեցող հարուստ գրասէլրի մը ծախելով տապանակին յաղթեմ:

Ֆարմանի Ասմանի տաղաչափեալ պատմութիւնը Անահիտի ոչ թէ մէկ
թիւին, այլ շատ մը թիւերուն մէջ անենով հրատարակուած է Ֆրէտէրիք Մաք-
լերի անունով: Իսկապէս եւ ինքս եմ որ ձեռագրէն օրինակած եմ քէֆուր եւ
Ֆրանսերէն թարգմանութիւնը տիքրէ: Ըրած եմ Մաքլէրին: Չեմ կարծեր որ
առանձին հատորով զայն հրատարակած ըլլայ Մաքլեր: Կը կարծուի թէ ստե-
նօք Պոլիս հրատարակած են այդ քերթուածը, բայց սպասած է: Ա. Ղազարի
մէջ ունին ձեռագիրներ որ կը պարունակեն այդ պօղտը: Էս տեսնօք Հ. Պո-
տուրեանէն խնդրեր էի որ հրատարակէ, մտադիր էր, բայց հեռացաւ: Վենետի-
կէն եւ չկրցաւ այդ ծրարիրը իրագործել: Եթէ կարենաք մեկեկնաւ մը գտնել
այդ հրատարակութեան համար, եւ ինքս ի լոյս կ'ընծայեմ այդ պօղտը, բնա-
դիր եւ թարգմանութիւն, իրբե իմ եւ Մաքլերի աշխատութեան արդիւնք: Կար-
ժէ հրատարակել: Ծահեկան դործ մըն է, պարտիկ ֆոնդէ մը Հայ բանաստեղծի
մը (հաւանանար Կոստանդին Երզնկացի) ձեռքով հայացած:

Բասմաջեանի եւ Էսմերեանի ձեռագիրները ի՞նչ կ'զգամ եւ, ո՞ւր են՝
չեմ գիտեր: Բնաւ առիթ չունիմ Բասմաջեանի այրին տեսնելու: Պօզոս Էսմեր-
եանի կըրայրը՝ Վահանը՝ կըր տեսնեմ, կը հարցնեմ ու կը դրեմ Ձեզի: Տիրայր
Արքեպիսկոպոսի Ֆրիկին ցարդ լոյս տեսած չըլլալը շատ ցաւալի է: Երեւանի
մէջ հրատարակեր են Ֆրիկի բանաստեղծութեանց հաւաքածոն, տեսայ օր-
նակ մը, Էսիսիսի քրիդիփ չէ, բայց մաքուր սիրուն հրատարակութիւն մըն է:
Էս ինքն հաւաքած էի Ֆրիկի պօղտները եւ պիտի հրատարակէի, հրատարեցայ
այդ հաճոյքէն, որովհետեւ Տիրայր Սրբազանը խնդրեց որ իրեն ձգեմ այդ հը-
րատարակման գործը: Եթէ Փարիզ մեզի գրկած ըլլար ձեռագիրը, մինչև ցարդ
չատոնց լոյս տեսած կ'ըլլար: Կը ցաւիմ որ եւ ինքս չհրատարակեցի:

Ձեր հնութիւններ հաւաքելու եւ ուսումնասիրութիւններով գտննք մեր
ժողովուրդին ծանօթացնելու համար թափած անվերջ եւ անխոնջ ջանքերը մե-
ծապէս գովելի են:

Ֆարմանի Ասմանի քերթուածը հրատարակուած է Անահիտի ոչ թէ
մէկ, այլ շատ մը թիւերու մէջ (1904ի շրջան, էջ 63, 94, 102, 133, 151, 169,
1905ի շրջան, էջ 37, 72, 112, 135, 170, 192): Ունիմ Անահիտի այդ նախկին
շրջաններէն կազմուած հաւաքածոյ մը, զոր տունէս գուրս չեմ հաներ: 1904ի
և 1905ի թիւերէն չունիմ մնացած ուրիշ օրինակ:

Ձեր «Հում Մետաքսի Վաճառականութիւնը եւ Հայերը» գործը չեմ ըս-
տացած: Իմ երկու հատորներս («Պատկերներ» եւ «Կեանք ու Երազ») այսօր
կը գրկեմ Ձեզի, իբր նուէր, Երկուքին ալ վրայ ձօնով:

Կը սպասեմ «Կղեմէս ԺԱ. Պապը եւ Իսրայէլ Օրի» Ձեր յօդուածին,
զոր կը խոստանամ հրատարակել Անահիտի Երկրորդ թիւին մէջ:

Արեւմուտք, ինչպէս եւ միւս թերթերը ծայրէ ծայր կարգալու ժամա-
նակ չունիմ: Կը կարգամ շահեկան մասերը: Չեմ յիշեր այդ յօդուածը որուն

կ'անհնարելէք եւ որ Զեյ ջգայնացուցեր է իրաւամբ : Զեր պատասխանը շտեալ Արեւմուտէք մէջ :

«Աղեքսանդրու Վարուց» ձեր ունեցած օրինակին պակաս էջերը լրացնելու Զեր ճիւղերն ու զոհողութիւնները շատ զօկելի են : Այդ թարգմանութեան Վենետիկեան հին ու միակ հրատարակութեանէն ալլ օրինակ չունիմ ես, եթէ ունենամ սիրով փոխ կու տայի Զեյի : «Աղեքսանդրու Վարուց» նոր ե քրքիղիք էտիսիօն մը անհրաժեշտ է, կաՖաներով մէկտեղ : Հ. Ակինեանին թելադրեցի, բայց ուրիշ ծրագիրներու ետեւէն վազեց ու չկատարեց այդ կարեւոր գործը :

«Հայ Պատկերապրութեան» նուիրուած Զեր աշխատութիւնը կրնայ շատ շահեկան ըլլալ : Մի' աճապարէք հրատարակելու : Ծանր գործ է, թող ուշ երեւան էլլայ, բայց լիտկատար, ամէն կերպով խնամեալ ըլլայ :

Սապրզեան ինչո՞ւ Պոլիս գնաց՝ որոշ չեմ գիտեր : Կրտսն թէ պատճառը իր Յոյն ամուսինը եղած է, որ բուռն փափաք է ունեցեր իր եւ Սապրզեանի ծննդավայրը դառնալու : Բնական մահով մեռած է Սապրզեան, նոյն իսկ թուրք կատապրութիւնը իրեն ըւփրէիցիի ամսական մը կապեր է (իրը նոսիկին պաշտօնատար) : Ես պօ ֆրէրէն իմացայ տսնք : Շատ ցաւեցայ թէ՛ Պոլիս երթալուն, թէ՛ մեռնելուն համար :

Կոստան Զարեան ինձի գրած է իրենց հրատարակելիք եռամսեայ անդլիբէն հանդէսին մասին եւ աշխատակցութիւնս ուղած է : Գոյելի ծրագիր է : Պիտի կրնամ առան եւ ուժ գանել այդ թերթին աշխատակցելու : Զեմ գիտեր : Կը փախնամ որ պիտի չկարենամ, չափազանց ծանրաբեռնուած եմ արդէն :

Սիրալիբ բարեւներով
Զեյ
Ա. Զօպանեան

Ծանօթութիւն — Սապրզեանը՝ Արմենակ Սապրզեանն է, գեղարուեստագէտ : Կոստան Զարեանի անգլիերէն պարբերականը եռամսեայ էր, «Արմենիերն Գորգորլի» տիտղոսով, անգլիերէն, որուն առաջին քիւր 1946ին հրատարակուեցաւ «Հայ-Ամերիկեան Մշակութային Ընկ.» կողմէ՝ որ հոր կազմուած էր : Դժբախտաբար միայն երկու քիւր լոյս տեսաւ եւ զադրեցաւ :

(Նախորդին չափով, անլի վատ դեղնորակ քուղր, երկրերը :)

Փարիզ, 11 Մարտ 1946

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացայ Զեր 23 թուակիր նամակը : Ստացայ նաեւ ձեր մէկ կամ երկու նոր ծրարը (ա՛յ հաշիւը կորսնցուցի) . պիտի շքեմ որ բաւական է, թէ պարտքը շատ խոշորացաւ, որովհետեւ չեմ ուզեր որ վշտանաք : Երբ իրլանտա եւ Անգլիա սոյնելէք, եւ յետոյ Փարիզ գալու ծրագիրնից գործադրելու (ինչպէս կը գրէք) ժամանակը գայ եւ Զրանտա մտնելու համար սեւէ դժուարութիւն ունենաք, գրեցէք ինձի օր տաաջ, որպէսզի հարկ եղած դիմումներն ընեմ հոս : «Պատկերներ» եւ «Կեանք ու Երագ» հատորներէն նորէն օրինակ մը գրկեցի Զեյի, կը յուսամ որ այս անգամ ձեռքերնից հասած են : «Հայրէնկերու

Բուրաստանի արդէն ունենալնիդ և նոյնիսկ անոր վրայ Հայրենիքին մէջ յօդուած մը տուած բլլալնիդ գրած էիք ինծի: Ձեր այդ յօդուածը երեւցա՞ւ արդէն, կ'ուզեմ գոյն տեսնել: Բախտաւոր էք որ Խ. Հայաստանէն գրեք ստացած էք: Ես տասը տարիէ ի վեր ոչինչ ստացած եմ անկից:

Անահիտի թիւր վերջտալս սկսաւ շարուիլ, Երկու ամիսէն, է՛ն ուշը՝ Երկու քուէլս ամիսէն հրատարակ կ'ելլէ: Բուսական հոս թիւ մը պիտի բլլայ:

Ձեր բացած հանդանակութիւնը Անահիտի համար չհասաւ Ձեր փոփոխած և յուսացած դումարին: Հրաց երուանդ գրեց ինծի թէ 250 տարբի մօտ դումար մը գոյացած է, և ևր հարցնէ թէ չէ՞ք՞ զգրկէ թէ հեռագրով. առ այրան մըն է, տասը համար շնորհակալ եմ Ձեզի: Գրեցի որ չէ՞ք՞ զգրկեն այդ դումարը:

Սիրալիր բարեւներով
Ձերդ
Ա. Զօգանեան

50

(Նախորդին նման մէկ բերք:)

Փարիզ, 7 Մայիս 1946

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացայ նամակնիդ զոր Լոնտօնէն ինծի գրկած էք:

Երէկ գացի Արտաքին Գործոց Նախարարատուն և հարկ եղած մարդր տեսայ: Նշանակեց Ձեր անունը, հասցէն և իմ յանձնարարութիւններս: Երբ որոշէք զայ հոս, պիտի արտօնեն Ձեր Զրանսա մուտքը:

Ուրախ եմ իմանալով Ձեր նամակէն թէ շահեկան գիտեալ բրած էք Անգլիայ մտանդարաններու հայ ձեռագիրներու մէջ: Այդ բոլորին վրայ կը խօսինք երբ հոս գաք:

Սիրով ձերդ
Ա. Զօգանեան

Դամոքոսիւն.— Թէեւ Միացեալ Նահանգներու քաղաքացի, սակայն պատերազմէն վերջ պէտք էր անձագիր ստանալ Ֆրանսա մտնելու համար: Զօգանեան ազնուօրէն հարկ եղած դիմումը կատարեց ինծի համար:

51

(Թղթատարական սպիտակ րացիկ:)

Փարիզ, 24 Օգոստ. 1946

Սիրելի Պ. Քիւրտեան,

Անգամ մը ևս կը յայտնեմ շնորհակալութիւններս Անահիտի վերերեւման ծախքերուն օգնելու համար Պայքարի մէջ Ձեր բացած հանդանակութեան մասին, ինչպէս և Ձեր տասը տարբի նուէրին: Անահիտի միացեալ թիւր պատ-

բաստ է արդէն, բացի կողքէն, քիչ օրէն կը դրկուի ամէն կողմ : Երկրորդ միացեալ թիւր լոյս պիտի տեսնէ Դեկտեմբերին :

Սիրով ձերդ
Ա. Չօպանեան

(Սովորական անգիծ սպիտակ քուլը, երկրերը :)

Փարիզ, 9 Ռիւ Սէյ
24 Ապրիլ 1947

Սիրելի Պ. Քերտեան,

Սաացայ Ձեր Մարտ 24 թուակիր քնդարձակ եւ շահեկան նամակը : Ներողամիտ եղէք եթէ այսօր ուշ կը պատասխանեմ, ծայրայեղօրէն ծանրաբեռնուած եմ բազմաթիւ ու ալիքան աշխատանքներով :

Անահիտի 12րդ տարեշրջանի երկրորդ թիւը չկրցայ Դեկտեմբերին հրատարակ հանել, որովհետեւ Թօփալեան շատ դժուար կը ստանձնէ եւ Ալիսուտէն դատ, զոր ամէն շաբաթ իր օրին կը հրատարակէ, միւս գործերը միշտ աւելի կամ նուազ յայտարարուի կը տայ : ԺԲ. տարեշրջանի երկրորդ միացեալ թիւր եւ ԺԳ. տարեշրջանի առաջին միացեալ թիւր միասին հանեցի քիչ առաջ եւ զրկեցի բոլոր բաժանորդներուն : Շատ կը ցաւիմ որ չկրցայ Ձեր ինծի գրքկած երկու յօդուածներէն մէկը հրատարակել, ինչպէս մտադիր էի : Այդ երկու յօդուածներն ալ երկար են, եւ բազմաթիւ էջեր կրնան բռնել Անահիտին մէջ : Թուղթն ու արդարութիւնը հիմա շատ սուղ են, եւ իմ միջոցներս սահմանափակ են : Անահիտի յառաջիկայ թիւին մէջ, որ նոյնմիտի վերջերք լոյս պիտի տեսնէ, անպատճառ պիտի հրատարակեմ Ձեր երկու յօդուածներէն մին, իսկ միւսը՝ ԺԴ. տարեշրջանի առաջին թիւին մէջ :

Կը սպասեմ հրատարակմանը «Աղեքսանդրու Վարուց» քնդարին, կաֆաներուն եւ նկարներուն, մասնաւորապէս Գրիգոր Աղթամարցիի եւ Չաքարեալ Գնունեցիի մանրանկարները պարունակող ձեռագիրներուն վրայ Ձեր գրքած ուսումնասիրութեան, որմէ պիտի օգտուիմ լրացնելու համար քնդարը «Ռօզրէ» չորրորդ հատորին, քնդար՝ որ շատոնց ի վեր պատրաստ է, բայց ապելու համար պէտք կայ ահագին գումարի մը, զոր ներկայ պայմաններուն մէջ ճարել չափազանց դժուար է ինծի համար : «Պղնձէ Գաղաթի Պատմութեան» վրայ Ձեր յօդուածը սիրով պիտի հրատարակէի եթէ զրկէիք, բայց յառաջիկայ տարուան երկրորդ թիւին մէջ միայն կրնամ գնել գոյն :

Մեծ ուշադրութեամբ կարդացի քաղաքական արդի կացութեան վրայ Ձեր գրածները : Այդ մասին միշտ գրեցէք ինծի :

Սիրով ձերդ
Ա. Չօպանեան

Ծանօթութիւն. — «Պղնձէ Գաղաթի Պատմութիւն»ը հրատարակեցի 1953ի Շոգակաթ ամսագրին մէջ, Կ. Պոլիս :

(Նախորդին նման, չորս քերք :)

Սիրելի Պ. Քերական,

Քիչ օր առաջ ստացայ Ձեր 18 Փետրուար թուակիր նամակը :

Բացմտացան աշխատանքներով ծանրաբեռնուած ըլլալով, ժամանակին չկրցայ Հրատարակ Հանել Անահիտի 1947ի երկրորդ միացեայ թիւը : Այդ թիւը յայտեսաւ ներկայ տարուան Փետրուարին : Այդ թիւին մէջ կրեցաւ Ձեր յօդուածը Իսրայէլ Օրիի մասին : Այդ թիւէն օրինակ մը զրկած եմ Ձեզի, կ'երեւայ թէ կորսուեր է : Երեք օր առաջ այդ թիւէն օրինակ մը եւս զրկեցի Ձեր Հասցէին, կը յուսամ թէ կը ստանաք դայն : Ներկայ տարուան առաջին թիւը պիտի երևայ Յուլիսին, երկրորդ թիւը՝ Դեկտեմբերին :

Առողջութիւնն լաւ է, ծխելը զազրեցնելն է վեր երիտասարդացած, առուզացած եմ : Կաշխատիմ եռանդով ու Հաճոյքով : Այլագան աշխատանքներու բերք բաւական ծանր է, բայց կը դիմանամ, ու կը յուսամ որ բաւական տալն պիտի դիմանամ, միայն թէ Հանրային գործունէութեան նուիրած ուսեբբն ու ժամանակս իմ զրական շատ մը կիսաւարտ աշխատութիւններու լրացման կը մնասնն : Որքա՞ն առեկն է վեր կը բաղձամ քաշուիլ Հանրային գործունէութեան եւ ամբողջովին նուիրուիլ զրական աշխատանքներու, բայց Հոգեպէս անկարող կը զգամ զիս այդ բաղձանքս իրագործելու, որովհետեւ մեր դժբախտ ազգային Հարցը կը մնայ մեծ մասամբ անյոյժ եւ առեկն մը է վեր աւելի եւս մութ փուլի մէջ կը մտնէ :

Ուրախ եմ Ձեր նամակէն իմանալով որ ունիք մէկէլ աւելի աշխատութիւններ ամբողջացուելու իմբազրուած եւ մտադիր էք գանձնք Հրատարակել քանի մը տարուան ընթացքին : Երանի՛ր Ձեզի որ նիւթական միջոցներն ունիք այդպիսի գործերու տպագրութեան ստուար ծախսերուն դիմանալու : Ես ալ ունիմ ամբողջացուելու պատրաստ կամ կիսաւարտ կարեւոր աշխատութիւններ, բայց Հրատարակման միջոցներս կը պակսին ինծի : Յու՛մ մը զրատէր Հայեր Հոս կրկու տարի առաջ յանձնախումբ մը կազմեցին իմ ամբողջ գործերս Հրատարակելու Համար, Հանդանակութիւն բացին բայց գումարը զոր Հաւաքեցին՝ շատ Համեատ էր, երկու զիրք միայն կարելի եղաւ Հրատարակել : Յանձնախումբը արդէն իսկ յոգնած, ուժասպաս կը թուի . . . բայց յայտ ունիմ որ պիտի վերբստանայ իր առաջին օրերուն եռանդը եւ լրջօրէն լրացնէ իր սկսած գործը :

Մեր ազգային Հարցը մութ փուլի մը մէջ մտած է արդէն, բայց ամբողջ աշխարհ արդէն մտայլ կացութեան մը մէջ է : Ինչ ալ ըլլայ, մենք պէտք է՛ մշտաինք, պէտք է մեթատով, եռանդով, թաքթով շարունակենք մինչեւ վերջ մեր զիմումներն ու մեր փրօփականոր : Այս մասին դեռ աւելի երկար կը զրեմ Ձեզի տպագային :

Սիրալիր բարեկներով,
Ձերդ
Ա. Զօպանեան

Փարիզ, 17 Մարտ 1948

(Նախորդից նման, չորս թերթ:)

Փարիզ, 15 Դեկտ. 1949

Սիրելի Պ. Քիրական,

Ընչքան երկար ժամանակ է ժեր չեմ գրած Ձեզի, ո՛չ թէ գրելիք չունենալու պատճառով: Անթիւ են նամակները գոր կը ստանամ, աշխարհիս բոլոր կողմերէն: Բազմաթիւ են, այլապէս եւ ծանր, աշխատանքները որոնց զիս լծած եմ, կամ որոնց զիս լծած են: Վերջերս հաս կոխիի համաճարակ մը ունեցանք, ես ալ բանուեցայ, բուժուած եմ հիմա, բայց այդ գէշ հարբուիք զիս քիչ մը տկարացուց: Ահա ինչու ուշացաւ Ձեզի ուղղելիք նամակս:

Եւ սակայն պարտաւոր էի Ձեզի գրել Պայքարի մէջ զիս շողորթաբար բաշխող պարտնի մը արժանախալի գասը տուող Ձեր յօդուածը կարգալէս անմիջապէս յետոյ: Երբ կարդայիք մէկ-երկու ամիս յետոյ Կոչնակի մէջ Արեւելադատներու Համադամարին կարդացած հաղորդագրութեանս (Քուշակեան բանաստեղծութեան վրայ) հայերէն թարգմանութիւնը, աւելի եւ խորապէս զգացած ըլլալու էիք թէ որքան իբրևունք ունէիք այդ յօդուածը գրելու: Ես ալ Անահիտի յառաջիկայ թիւի քրոնիկիս մէջ քանի մը խօսք պիտի ունենամ բռնուտ այդ պարտնին:

Չանպա՛ն պատճառներով որոշեցի Անահիտի 1948ի երկրորդ թիւը եւ 1949ի առաջին թիւը միասին հրատարակ հանել: Այդ երկու թիւերը, ճոխ պարունակութեամբ, յոյս պիտի տեսնեն Մարտի վերջերը: 1949ի Ա. թիւին մէջ պիտի ունենամ ընդարձակ ու բազմատարր քրոնիկ մը: Վերջին թիւերուն մէջ իմ քրոնիկս չգտնուելուն համար բազմաթիւ զանգատողներ եղան (թէ՛ բերանացի եւ թէ՛ գրուոր): 1949ի Ա. թիւին մէջ պիտի երեւայ նաեւ Իսրայէլ Օրիի վրայ Ձեր գրած երկրորդ յօդուածը որ հայրենասէր դործիչի մը համար վատկած այդ մարդուն արկածախնդիր մը եղած ըլլալը վերջնապէս կ'ապացուցանէ: Չեմ ծածկեր որ Ձեր երկու յօդուածներն ալ առաջին անգամ կարդացած ատենս նրախ սեզմուծ մը, անախարժ տարւորութիւն մը ունեցայ: Հայոց պերութեան շրջանին է յայտ եկած ճարտար, նախաձեռնարկ, զիւսնապէս հայրենասէրի իբր դէմք մը սիրուած ու յարգուած Իսրայէլ Օրին երեւան կու գար իբր դոհհիկ իսաչափ մը: Կարելի՞ է սակայն ճշմարտութեան ընդդիմանայ: Կարելի չէ, եւ ներելի չէ:

Սիրայիբ բարեւաներով
Ձերդ
Ա. Զօպանեան

Ծանօթութիւն.— Ասոնք են ինչ որ մնացած է Ա. Զօպանեանի ինքի գրած նամակներէն: ԺԵ. տարւումն քիւ Խով զադրեցաւ Անահիտ (Յունուար-Յունիս, 1949), արդէն նիւքապէս ազագուն: 1950էն վերջ անընդհատ նախորդութիւններս եւ զանազան գործերս առիք չտուին որ Զօպանեանի հետ շարունակեմ քղրակցութիւնս:

Իսրայէլ Օրիի մասին յետոյ Հայրենիք ամսագրի մէջ հրատարակեցի աւելի աշխատուած յօդուածաշարք մը եւ վերջապէս 1960ին Վենետիկ (Ս. Ղազար) հրատարակուեցաւ իմ «Իսրայէլ Օրի» պատմաքննական ու աստիճանադրութիւնս 216 էջերէ բաղկացած, վաւերաքուրթերու արտահանութիւններով:

ՎԵՐՋԱՆԻՄՆ ԵՐԿՈՒ ԽՕՍԲ

Արշակ Չօպանեանի նամակները որոնք ինծի դրկած էր, հրատարակեցի ինչպէս որ էին: 1936ին Ուիչիդա պատահած ջրհեղեղ մը, որ վնասեց գործատեղիս, հոն պահուած ինծի գրուած նամակներուն մեծ մասը ջրատուց բարձրացաւ: Փրկեցի ինչ որ կարելի էր: Գուցէ կային նամակներ որոնք կարելի չեղաւ փրկել աւերիչ ջուրէն:

Բարեբախտաբար Չօպանեանին ինծի գրած նամակները պաշտօնական չէին, որով ան աւելի ազատօրէն կ'արտայայտուէր, նամակները անկաշկանդ բնելով: Կը խորհիմ որ ասոնք աւելի լաւ կը ներկայացնեն Արշակ Չօպանեանը իր առօրեայ հոգերով, ապրելու իր նիւթական մտահոգութիւններով: Նիւթական միջոցներու պակասը, այս վաստակաւոր, բոլորանուէր հայրենասէր մարդուն գրեթէ շունչ առնել չէ տուած: Եւ սակայն ազգային դիրք մը, գրական ներկայացուցչութիւն մը ունէր ան օտարներուն առջև ըստ կարելույն յարգելի պահելու, որուն համար որոշ է որ իր շուրջի կամ հեռուոր ազգակիցները երբեք չեն խորհած կամ չեն ուզած խորհիլ: Վերջապէս կարելի չէր անօրի փորով, չօսւալուած օձիճով եւ չարդուկուած տափաստով բնդունելութեանց, հանդէսներու, ժողովներու, եւայլն մասնակցիլ, կամ պաշտօնական դիմումներ կատարել: Պարզ է որ Չօպանեան անխոստփելի կարիք ունէր ներկայանալի ըլլալու, եւ ասիկա Փարիզի մէջ խօսքով չէր ըլլար այն ատեն եւ չըլլար որեւէ ատեն: Իսկ Չօպանեանի գրական երազները... Ո՞վ գիտէ ինչ տխուր, յուսախար, վշտալից պահեր ապրած է ան իր գրասենեակին առանձնութեան մէջ... առանց յուսալու որ կարենայ իր այս կամ այն գործը, կամ *Անահայր*, կամ «*Ռօզրէ*»-ի չորբորդ հատորը հրատարակել: Ասիկա այլեւս ճիշդ խրատն էր, այլ երանդուն, ապրող, երազող անգուպ սրտի մը պոսթիկացող պահանջը, կրակը՝ հոն փոշեբարսի զիբներու, ծրարներու, նամակներու, բուռքերու, փոստային սենեակի մը մէջ շիջելու, անհոգեվարք մտքերու դատապարտում: Չօպանեանի անգործ միջոց կը լսուի իր այս նամակներուն մէջէն:

Հրատ. Ե. ՔԻԻՐՏԵՆՆ

(Շար. 5 եւ վերջ)

She is the conscience, the evil and good: you're naught, in your grave without
And the government is everything, all — law, right and justice and legislation, [t
By the severe name of justice and right, from human skulls does build pyramids,
She does forever press on our shoulders, enters everywhere, crushing human pres
And binds every ear of mine by chain and does put a lock on my tongue and mo
She sits on my chest like a monster, and her rightful list does depress my thought
Of her pathway past crimes and massacres, and births of terror, malignant beast-
In past centuries, in centuries to come, the great harpman is she and the great driv
Grady error, hungry parasite that eternally does lubricate wars,
Sevenfold I am hating, detesting government that ventilates devils,
With sporadic justice they cavish, with absolute law they use the dagger,
I am hating law and legislation, I am hating them with all my anger;
Eternally hung o'er the helpless heads — to demand the strong and the poor to
And what is law, blessed by humanity — the exact sword that powerful hands be
— Coloured with red blood — whose altar grows only dry bones, in love, in
The historic, was my homeland too, her pasture of the land with the soil
An image, reflecting everyone to the same level, and in the same mood.